

ԴԱՅԱՏԱՆ

ԼՐԱԳԻՐ

ԲԱՆԱԳՐԱԿԱՆ, ԱՐԳԱՅԻՆ, ԲԱՆԱԳՐԱԿԱՆ ԵՒ ԱՌԱՋԱԿԱՆ

Տարեկան գին կանխիկ 100
Վեցամսեայ " " 52 1/2
Պոլեանէն դուրս գալոյս Լուս
գիրքուն փոփոխին ծախքը
աւանդին վրայ է :
Այս Լրագիրը ամէն շաբաթ
օրերը կը հրատարակուի :

Իր շահին համար լուր մը հրատարակելու որովհետեւ զձարե սողին 40 փարսյ :
Նորահայ գրոց ծանուցումը ձրի է :
Գուրբէն եկած նամակներուն փոփոխին ծախքը խրկող պէտքի վճարէ :

ԲԱՆԱԳՐԱԿԱՆ

Ն Ե Ր Բ Ի Ն Լ ՈՒ Ր Ե Ր

ՊՕԼԻՍ 17 ՕԳՈՍՏՈՍ

Քանի մը ժամանակէ ՚ի վեր Քիւրտիստանի կողմերը մեծ խռովութիւն մը կը տեսնուին : Ինչպէս Վարդանիս, անանկ ալ Քիւրտիստան անապահա իրենց անհնազանդութեամբ ու անգլամուծիբը Բարձրագոյն գուռը կը ձանձարացունեն : Քիւրտիստան 1835 ին կայսերական կառավարութիւնը օրինաբար հնազանդեցաւ . և այս ալ մեռնող կարիք գործադէտ Ռէշիտ փաշայի գործն էր : Եւրոպական մը վայելցիցին Քիւրտերը խաղաղութեան բարեբը բայց արտասովորութեան սպին ներքիւնին գեւ կտտարեալ մարտ չըլլալով հիմա նորէն ծարակ առաւ : Իսկ կառավարութիւնը որ իւր բոլոր էշխած երկիրներուն հանդատութիւնը համար միշտ կը հսկէ ու կաշտատի տարակոյտ չունիմք որ թէ Քիւրտիստան , թէ Վարդանիս և թէ Հաճարա քիչ ժամանակի մէջ կը խաղաղին : Մանաւանդ որ աս բանին համար հարկաւոր եղած բոլոր միջոցները արդէն գործի գրուեցան :

— Կարկին (Թիւրքի) — Կարկին (Սարիմ) և Ֆէնաին Սարապետ անուանեցաւ :

— Սարաֆ — Կարկին հաճի Կարկին և Ֆէնաին երկու իւր պաշտօնին բայց նոյն օրը Վնտուրուի թէֆ-պէրապ անուանեցաւ և այս պաշտօնին տէրն ալ անոր տեղն անցաւ :

— Օմանեան տէրութիւնը իւր օր աւուր լուստարութեանը ու յաւաճող իմութեանը համար քանի մը տարիէ ՚ի վեր նոր բարեկարգութիւն մը հաստատեց , հիմա այս նոր բարեկարգութիւնը աւարդ իւն չի մտաւ և յաւաճեան անկործան մտարը համար անոր հինը հաստատեց հասարակաց կրթութեանը վրայ և այս ալ գովելի ձամբով մը : Աւստի քանի քանի երեւելի համարարաններ նախակրթական և կրօնական գարտնիքներ շինուելու արտաստուութիւններ կան Սարապետի մէջ :

— Տօլմա պախձէն յասկապէա բժշկականութիւն համար գարտնիք մը պիտի շինուի և Գարթա Սարայն ալ միայն նախադասարանութիւն ընող աշակերտաց համար պիտի կարգադրուի :

— Վրանի մէկ խօսք մը կը գառնայ որ ասիէ ետև մարտ տէրութեան հաշուին չի բանի , հասա իլլիւրա՞մ ըլլայ քանի մը երեւելի նախադարձներուն վրայ : Վրանց պաշտպան արքունակին եկամտից տեսուէ Կաֆա փաշան պիտի ըլլայ և երաշխաւոր ալ կամ Ռուսի-

լի ընկերութիւնը կամ Վրից ընկերութիւնը :

— Գեւորէն անուն Գարդիպի ձեռնածուն (օխ-խապար) հիմա Պոլիս կը գտնուի իւր սքանչելի խաղերը Պէտրոսի թէպէտ խաղաղութեան համար ինչպէս երեքշաբթի իրիկունը սկիզբ բացաւ : Այս անձը պատկանաբար ալ է , թէպէտ այս պատմանով արհեստը լուսած է հոս բայց գեւ տեսնուած չըլլալով մարդայ հասարակութիւնը կը դրոգէ :

ՊԵՐԱՄԱ : Հիւր : Վիկեյ ամիսի մը չափ առաջ այս քաղաքը կին մը մէկ հրէշ մը ծնէր է . որուն ձեռքերը և սորբերը սարսափանէն աւելի երկն . եղանքները սուր , գլուխը այժու գլուս պէս , աչքերը շատ խաշոր , ձախտան վրայ երկու տեղ կան ծի պէս գուրս տուած կարծր բաներ : Աւրիշ անգամները թէպէտ տեղն էին , բայց սուրիշ տղոց նըման չըլլալուն համար մայրը անընդարձակ տղան տաւ նը մէջ մէկ գարտուկ տեղ մը թաղելու ընդէ : Եւ սղ չի թաղելու համար գլուխը քարով ծղմեց . երբ գլուխուն ստորը բացուեցաւ տեսան որ սղեղը մարդու սղեղէն շատ քիչ , լըման այժու սղեղէն չափ է եղեր :

ԱՐՏԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

ԳԱՐԱԿԱ : Այս տէրութեան կառավարութիւնը անգամներէն մարեշաղ Սուրբը որ պատերազմական խորհրդաց ատենին նախագահ էր , իր պաշտօնին հըրաժարելուն թուղթը տալը ասիկեց առաջ բուսած է : Պ. Սարգէն սիր Նուստի որ տէրութեան մեծ կնքապահ , և պաշտամանց և ծիսից վերահայտը նախարար էր , իր պաշտօնին հրաժարիլը , և անոր տեղը Պ. Հեպէրը անցնելը գաղղիական Քառիսի Պրոտանի օրագիրը կը պատմէ : Պ. Հեպէրը թաղաւորական պարտիս ընդհանուր փաստաբանն է . և և ա նոր պաշտօնին մը պիտի անցնի Պ. Տըմնիկ :

— Առօջէլ քաղաքին թագաւորական գարտնիքն (բոլեթ ուսոյալ) աշակերտներէն տան և չորս հագի բրթեպանութեան մէջ մեծցած ըլլալուն հաճար , պէտք եղաւ ասոնց կրօնական բաները սարկելը նոյն վարձապետ գրանել : Յիշեալ քաղաքին մէջ երկու հաս Վրթեպանը քարտիչ կային . մէկը Պ. Պո , և միւրը Պ. Տէլմա . ասոնց մըն որ աւանձին ընտրելին նէ՛ մէկային կուսակիցները և հետեւեալները կ'ընէին խռովութիւն կը հանէին . և այս պաշտօնին առնուելու մարդուն եկամուտը 500 Փաւնը (2165 դրաւս) էր : Բըլլուր կը իւր սուսը տուները համար ժողովքին վճարեց որ երկուքն ալ

յաջորդաբար նոյն պաշտօնը վարեն . տարի մը մէկը և տարի մը մէկալը :

Բայց ասով ալ ուղանին չեղաւ : Պ. Պո , պարկէշտ մէկ մարդ մըն էր , կըսէ օրագիրը . և Պ. Տէլմա խռովութեան հանելը քիչ մը կը սիրէր . թէ որ ասոր բարբը ասանկ չըլլար նէ՛ պաշտօնը միայն Պ. Պո կը վայելէր . որովհետեւ իրենց կրօնական ժողովն նախագահ ալ էր : Պ. Տէլմային ալ այս պաշտօնին հարողը ըլլալը անոր համար էր որ անիկ կայ ալ այս կերպով գոհ ընեն :

Թեպէտ ասոնք երկուքն ալ Վրթեպանը , երկուքն ալ քարտիչ . բայց վարդապետութեան կողմանէ իրարմէ շատ մեծ տարբերութիւն ունէին . մանաւանդ թէ իրարու հակառակ ալ էին . Պ. Պո անանկ բաներ կ'ընդունէր , որ Պ. Տէլմա չէր ընդունէր . որովհետեւ Պ. Տէլմա մէթոսիսը ըսուած բրթեպաններէն էր . որոնց չընդունաններն ու ըրիշ բրթեպաններուն չընդունաններն քիչ մը և վերելիկ են : Աւստի Վառօջէլ քաղաքին մէթոսիսները մէկ մասնաւոր ժողովք մը ընելով՝ մէկ բողբ մը գրեցին պաշտամանց վերահայտը նախարարին . որուն մէջ կ'ըսեն որ՝ Պ. Պո քարտիչին վարդապետութիւնները , կամ մանաւանդ կրօնական մասնաւոր կարծիքները չէ թէ միայն բարեկարգեալ (այսինքն՝ Վրթեպանը) եկեղեցիներուն վարդապետութեանց քանի մը երկրորդական յօդուածներուն գեմ են , այլ և քրիստոնէական հաւատաց պիտա գլուխաւոր վարդապետութիւններուն ալ հակառակ կուգան . մարդուն բարուցը վրայ ունեցած աղբեցուցիչներն ալ կը խափանեն : Վիկեյ կը հետեւեցնեն որ թագաւորական գարտնիքն աշակերտները թէ որ մէկ տարուան սորուածին մէկ տարին հերքելու և չընդունելու պիտի ստիպուին նէ , անանկ հաւատարի մէջ վարձելու և քրիստոնէական առաքինութեանց վրայ հաստատելու տեղը անոնց միայն կարծիքով և երկբայութիւնով ընդունել է : Աւստի կը խնդրեն որ Վառօջէլ թագաւորական գարտնիքն քրիստոնէական վարդապետութեան ուսուցիչ ըլլայ միայն Պ. Տէլմա :

Ասոր վրայ մէկ խեղցի Վրթեպանը մը՝ նոյն Վառօջէլ քաղաքին բնակիչներէն , աւանձին թըլթով մը կը յայտնէ մէթոսիսներուն բըւնած ձամբան չընդունիլը : Հետեւեալ խօսքերը նոյն Վրթեպանը կը գրած նամակին խօսքերն են . որ Վրթեպանը օրագիրը կ'օրինակէ յուլիս 17 ին : «Վիկեյ խառնակիչ և խռովարար աղանդ մը՝ բրթեպանութեան հոգին եղած աղաք անուանուի և անիսի միտքն իրաւունքը իրեն սեպակալանել կ'ուղէ : Ոմանք այս աղանդայ կ'ըսեն Բիւրիւրիսի , ոմանք կ'ըսեն Բիւրիւրիսի , և ոմանք ալ Բիւրիւրիսի . . . Վիկեյ որ ասոնց պէս չի խորհի նէ՛ նըվեալի պէս կը սեպուի մէջերնին . . . Բայց մեք որդալու արժանի չեմք մի ըլլար , որ ժողովքներուն լուծը մեր վրայէն նետուէն ետքը , և ամէն բանի մէջ մեր խեղքը գերագոյն դատուար բանեղէն ետքը , մեր խեղքին գատուածն ալ հրաժարիմք , և Վառօջէլի եկեղեցական ժողովքին խեղքին հնազանդիմք » :

Այս վէճն պարտան աշակերտներէն ծածուկ չէր . և ուսանողաց մէկը ասոր վրայ մտածելով , և խորհելով որ մէկ Վրթեպանը քարտիչ մը կըրնայ կը առանց բրթեպանութեան երկուքն — քրիստոնէական հաւատաց պիտա գլուսաւոր վարդապետութիւններուն ալ հակառակ կուգան — , ինչպէս որ մէթոսիսներուն բողբը կը դրուցեր , հայրը թախանձեց և հրաման առաւ բրթեպանութիւնը բողբովն ուրանալու , և Հառովեան եկեղեցին մանելու :

ԱՐԳԱՅԻՆ : Օրէկոն երկրին սահմանին վրայ անգղայիներուն և Վերիկայի միացեալ նահանգներուն մէջ եղած վէճը լըմնցաւ . դաշնադրութեան գիրը Վերիկայի Նիւրթը քաղաքը գրուեցաւ և հաստատուեցաւ յուլիսի 25 ին . և իրիւր Վերիկայի նաւով Վերիկայ հասաւ : Իրերոյն է ամերիկացի Վրթեպանի ձեռնուցաւ , և դաշնադրութիւնը հինգ պայման ունի . որ են հետեւեալները :

1. Միացեալ նահանգաց և մեծին Վրթեպանի իշխանութեան տակը եղած երկիրներուն սահմանը ապառաժուտ լեռներուն (մոնթաներ ուջէօլ) ալ

ԲԱՆԱԳՐԱԿԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԻՒԹԻՒՆ

Ուղեկան անուն բժիշկ մը իր նամակներուն մէկուն մէջ կը գրէ : «Վերիկայի Քիւրտիստան լուսած երկիրը Բուստիկեր ընտանեան վրայ ձանձարացում թիւն բրած ամենայն 1825 ին վերջերը՝ հետոյ հինգ հոգի ալ գրանուեցան ձամբու ընկեր : Երկու օր միայն ձամբու ընկերը մարտի կ'էր , բայց ասան և շոր օր քրչեց . և երբոր օրուան իրիկունը ուտելիքին բարբովն հասաւ : Ձամբու ցրցնողը կըսէր որ երկուքն տեղերին մտ է . մէկը ալ անտառին մէջ ուտելիք գրանուելու յուսով առաջ կ'երթային : Եւ իրարի Բուստիկեր լեռանը անտառներուն մէջ ուրիշ տեղերէն աւելի որս (ալ) կը գրանուէր : Ձամբու օրու վրայ մէկ խորանի ձորի մէջ մտանք , և ին օր այն տեղ ձամբուց ընկերով ոչ մէկ անտառն մը գրանուր որ սրանք և ուտելիք , և ոչ մէկ ուտելու պտուղ մը : Եւ անոր ուրիշ ցած տեղերը անանկ խոտեր կը գրանուէին որ արմատին գեւատարածորի (եկր երկտի) պէս աղբուտ բան մը ըլլալով կըրտային ուտելու և մարդու սիրտ կը բըւնէնին . այս ձորայն մէջ անանկ խոտեր ալ չի կար . միայն մանր փշոտ արմատիկի (խուսմայի ծուռի) պէս ծուռեր գրանուր որ ծուռերին (Եօղլիկին) կըրտար ուտելու , թեպէտ խոտ պտուղ պէս ուտուցին բէրանք կը փոփոխէր (պուսուշտութիւն կ'ընէր) , ուրիշ խոտ մըն ալ գտանք որ անոր ծուռն ալ կ'ուտէր և համար շատ գեշ չէր : Ասոնց երկուքն ալ կ'ուտէին . և թէ ցերեկուան կըրածնին , թէ իրիկուան ուտելու համար հետ անտառին մէկ տեղ աւելի օրը գրեթէ կէս կէս հիւս բան կ'ուտէին : Բայց օրի օր ուտելիքին կը հասներ կըր . և արովեալ մարդայ քանի որ ուտը հասնի նէ սիրտ ալ չի մնար վրան . որ մը ընկերները ամեն ալ գեւատիք բըւուեցան ինկան , մէկը պիտի մեռնէր ըսելով պտուղ տեղերուն չէին կըր . ինչ որ ըրի և ինչ որ ըրի նէ անտառն եղաւ . բնաւ մէկը իր տեղէն չէր շարժուր : Վերջ ջապէս ձամբու ցրցնողը որ ասոնց ամենէն աւելի խօսք մտիկ ընող մարդ մը կ'ընէր . և թէ ինքը զինք և թէ իր որսն , որ հետն աւուր էր , մեռնելին արտակը կ'ուտէր , մէկ մըն ալ արիւնալ ուղեց : Ոտքը հազածը արեւն (շարին) էր . որ չի բանած կաշի կ'ըլլայ ինչպէս որ յայտն է : և տեղին և օգոյն խոտաւորութիւնը շատ կա-

1 Ստոր ստիճանով (թուղթով) կը թանձրանան . բայց ստիճան ալ անտառներուն կաշին ձեւորուի է . քանզի կաշիները երկրով և ջուրը անելով կը շինուի :

ընկերության կողմից հաստատուած է հիւսիսային լայնութեան 49 աստիճանէն մինչեւ Բէն Չառլոյ (Թագուհի կարողութեամբ) բուռած ներքուցը . և անկէջ Յուլիանի ներքուցը Սիւրիանոս . որով Վ անքովէր կը զը զին մեծին Սրիտանիոյ ձեռքը կը մնայ :

2. Քորսուցիս գետին նաւարկութիւնը մինչեւ հիւսիսային լայնութեան 49 աստիճանը՝ ազատ պիտի ըլլայ Պարսոյ Հուսանի բուռած ծովուն վաւ ճառարանաց ընկերութեան համար (որ անգղիացի են) մինչեւ որ նոյն ընկերութեան կարգադրութեան ժամանակը լրջմանայ :

3. Հիւսիսային լայնութեան 49 աստիճանէն անդ զին գետի ի հիւսիս սրբան գետ և ծովածոց և նաւահանգիստ կան նէ՛ երկու ազգի վաճառականներուն ալ բայց պիտի ըլլան :

4. Պարսոյ Հուսանի ծովուն վաճառականաց ընկերութիւնը հիւսիսային լայնութեան 49 աստիճանէն այս գետի գետի ի հարաւ ինչ բերդ և ամրոց և ուրիշ շինուածք շիներ են նէ՛ անոնց համար միտցեալ նահանգաց հասարակապետութեանը բան մը թող լիջարեն . նմանապէս՝ թէ որ միայեալ նահանգի հասարակապետութեան ալ նոյն 49 աստիճանէն անդին գետի ի հիւսիս տեղ շինած ունի նէ՛ անոր համար բան լիջարէ Հուսանի Պարսոյին վաճառականաց ընկերութեանը :

5. Թէ որ 49 աստիճանէն գետի ի հիւսիս բնակող Վերիկացի մը՝ հոն տեղ ունի . և ձգել և իր երկիրը դառնայ կ'ուզէ . անոր ձգելու տեղին արժողէքը Հուսանի Պարսոյին ընկերութիւնը լիջարէ : Վնանապէս՝ թէ որ մեծին Սրիտանիոյ տերութեան հարատակ մը նոյն 49 աստիճանին հարաւ կողմը տեղ ունի և ձգել և իր երկիրը դառնայ ուզէ նէ՛ անոր ալ տեղին արժողէքը միտցեալ նահանգաց կառավարութիւնը լիջարէ :

Այս պայմաններս միտցեալ նահանգաց կառավարութեան աստեանը կարգադրուած աստեանը խորհրդակցանքէն 41 հոգի հաւանութիւն տուին . 14 հոգի հաւանութիւն չի տուին . և շատին հաւանութիւն տուածը հաստատութիւն դուռ :

Վերիկացի միայնակ նահանգաց կառավարութեան նախագահը Պ. Ռոյք . կառավարուէ աստեանին խորհրդական անդամներուն յատուկ մարդով թուղթ խորհած էր . որ մարտերուն քարիֆան ինչեղանքը խորհուրդ ընեն . որովհետեւ Սէքսիքոյի հետ ունեցած կռիւններուն ծախքին օգտելու համար եւ կամուտ ճարելու անկէջ աղէկ ճամբոյ չըլլար : Եւ նամակին վերջը սա խօսքերս գրեր է . թէ որ Սէքսիքոյի հետ պատերազմը սաստկացնենք նէ՛ երկար չի քշեր . և երբ որ մէքսիքոյի մեր հետը հաշտութեամբ փախոյ ջրցնեն նէ՛ ես պատրաստ եմ պատուաւոր դաշնընկերուի հաշտուելու :

ԻՌԱՆՍՏԱ : Ընդհանր կառավարութեան աստեանը Սրբ Ռոյքու Սիւրիանի նախագահութեան ժառանգը խօսք ըլլալով որ խոլանապիներուն գէտ ընտելութեան բանեցնելու . և խոլութեան պատուաւոր եղանկերը սաստկի պատժել պէտք է . այս առաջարկութիւնս ընդունելի չեղաւ : Օրագրները կ'ըսեն որ . երբ Խոլանապի մէջ այս բանս խնայեցաւ . շատ մեծ հանգարտութիւն մը այն կողմին մէջ տիրելու պատճառ եղաւ :

Այս կողմ մեծին Սրիտանիոյ կամ Սիւրիանուսի արեւմտեան կողմը՝ կարգէս գաւառին գիմնացը մեծ կողմ մըն է . բնակիչներուն շատը Հուսանական են : Ատեն մը անգղիացուց տերութիւնը հրաժարեցանքը կը նեղեր . որպէս զի այն ներքութեանն ազատելու և հանգիստ կեանք վարելու համար անգղիական եկեղեցին ընդունին : Խոլանապիները ուզեցին որ այս ստիքութիւնս վերցնել տան . և բերիկ անգղիական եկեղեցուց անգղիացիները անգղիական տերութեան մէջ հանդատութիւն և արդարութիւն կը վայելեն նէ՛ հուսանականներուն ալ նոյն ազատութիւնը և հանգստութիւնը արբիլ : Եւ որ համար ընկերութիւն հաստատուցին . որուն անունը դրին Սիւրիան . անգղիական ռիֆէլ բաւէն անունը լով . որ ետ կանչել կամ ջրբերելու է : Այս ընկերութեան առաջին հաստատութիւնը եղաւ 1840 ապրիլ 15 ին . և ընկերութեան նախագահն է հրաւրուող հանիէլ Օրօնէլը . և երեւելիներուն մէկն է Պ. Օրօնէլն : Այնք երկուքն ալ այս գիտոււորութիւնս առաջ տանելու աշխատելուն համար բանտը մտած են . մէկը ասիկէ երկու տարիէն աւելի առաջ . և Պ. Օրօնէլը տարուց մէջ :

Այս ընկերութեան հիմնական օրէնքը սա երեք յօդուածներու վրայ հաստատուած են :

- 1. Սիւր յարգական և անխորտակելի հնարան դրութիւն բարեշնորհ և միշտ սիրելի վեհապառ Վերիքոյի թագուհւոյն և անոր ժառանգներուն և յարգներուն ամէն ասուն :
- 2. Ընկերութեան գէնք գործածել կամ բռնութիւնը Լատուածային և մարդկային օրէնք աւրել պիտի

չըլլայ . օրէնքներուն ամէնն ալ սրտախառնել և հրանազանդութեան արժանի պիտի սեպուին :

3. Վործածելու միջոցին խաղաղութեան և հանգարտութեան սահմանէն դուրս պիտի չըլլէ . վեհապառ թագուհւոյն հաւատարիմ հպատակներուն կարծիքները և մտայ հաւանութիւնները . և երկրին օգտին վերաբերեալ հասարակաց կարծիքներու . և օրէնքի համեմատ գործեր . ասոնք միայն պիտի ըլլան ընկերութեան իր նպատակին համեմատ համար բռնած ճամբաները :

Եւ ինչպէս որ հանգարտութեամբ և խաղաղութեամբ գաւառատան և ընտելութիւն ըլլալով խախտուեցաւ Վերիկացի երկիրը դրոշն հնոտեղէն բերելու ըլլալով երանդ կանոնը . նմանապէս ռիֆէլներուն ուղածն ալ նոյն ճամբովը պիտի կատարուի : Այս հիմնական օրէնքներս հաստատուելու բռնութեան համար է որ . թէպէտ այս ընկերութիւնս հասարակութիւն խաղաղութիւն սերմանող ընկերութիւն մը սեպուած է Վերիկացի հասարակութեան մէջ . բայց բռնութեամբ ընկերութիւնը քակել չըլլար կոր . որով հետեւ օրէնքի և կառավարութեան գէտ բան խորհիքին կամ ընկերին ստուգված չէ : Կառավարութեան գլխաւոր նախարարները հասարակութեանն աղէկ գիտեն թէ Օրօնէլին գլուխ եղած և կառավարած ընկերութիւնը ինչ է . և թէպէտ նախարարաց մէջ Օրօնէլին թշնամիներ կան . և ուսով ինքը գրէ թէ՛ ամէնն ալ ռիֆէլներուն ընկերութեանն կը վարեն . բայց Օրօնէլը քանի որ քաղաքական օրինակ գէտ այն չընէր մարդէ վարանալը չունի անանկ մէկ տերութեան մը մէջ որ օրէնքի գէտ գաւառատան և վճիռ ընելը շատ դժուար . և գրէ թէ անհնար է :

ՍՊԱՆԻԱ : Վեհապառ թագուհին Սյանիոյ յատուկ հրովարտախոլ հետեւեալ կարգադրութիւնները ըրաւ :

1. Սարգիսէն Սյանիոյ ծովեղերը եկող նաւերը՝ որ իրենց երկիրը ժանտախտ մարտը ըլլալուն վիտայական ունենան նէ՛ քառասնօրեայ զբուշուցութիւնին (քառասնօրեայ) չորս օրուան մէջ պիտի լրջարեն . թէ որ իրենց երկիրը տարիէ մը ի վեր ժանտախտ պատահած չըլլալուն վիտայական ունենան նէ՛ բնաւ քառասնօրեայ զբուշուցութիւն ընելու չի պարտաւորին : Այս մարտութիւնս կը վերադառնի չէ թէ միայն այն նաւերուն նաւահանգիստը . այլ նաւ անոր սահմանակից տեղերը :

2. Օտար նաւերը իրենց երկիրն կառավարութեանը տուած բաւաւթօրեայ գառ՝ այն երկիրը գրաւուող սարանիացի թմուշն ալ վիտայական առնելու են . որով հասկըցուի իրենց ձեռքի բուն բաւաւթօրեայ ստուգութիւնը և շինուած չըլլալով : Եւ այս չըլլալով՝ քառասնօրեայ զբուշուցութեան կողմանէ եղած նոր կարգադրութիւնը ասոնց համար եղած չըլլար . պարագայներուն համեմատելով պէտք եղածին չափ քառասնօրեայ զբուշուցութիւն ընելու կը պարտաւորին :

ՀՌԱՄ : Սմանիկոր Վաղարշի . որ մօտ օրերս կ'սրտախառն ձեռնադրուեցաւ . և Ռիլո և Քուսուրիսեր և Վիճելո վեչքօ քահանայները՝ քրիստոնէական հաւատք քարոզելու համար ավերիկի ցամաքին ներսերը պիտի երթան Հուսանոյ սրբազան քահանայապետին հրամանաւր : Ինչու ճանապարհ հարգութիւններն է Հուսանոյն գէտ ի Վենէ կամպիս . և Վոնիցիէն գէտ ի բարարտայ երկիրը :

Բնակ ճանապարհորդներ կրնան Վերիկի ներսերուն վրայ տեղեկութիւն մը ստանալ : Աւրիշ ճանապարհորդներ՝ որ աշխարհագրական և ուրիշ կերպ ուսումնական բաներու համար կը պըտըտին . հետեւին արժամ ի գէտը և փայլուն գործիքներ կուտենան . ավերիկցիները ասոնք տեսնելով կամ արձախարհուր ընկերին կը շարժին . կամ կասկած մը կը մըսեն մարտերին . որովհետեւ ամէն ճիշդ իրարութեամբ են . ամէնքն ալ կը կասկած են որ այն զինեալ մարդը իրենց թշնամիին հետ կը միանայ և անոր օգնութիւն կուտայ . ուստի անկից կ'ըստանան :

Քարոզիչները ստակ չեն ունենար վրանին . ուր որ երթան քաղաքով կ'երթան . որով հետ խօսին նէ անոր սիրտը իրենց կ'որսան . ուստի ասոնք անկասկած կրնան սըլարալի . մանաւանդ որ զէնք ալ չունին : Աւստի անանկ տեղերու վրայ՝ որ Եւրոպացուց գրէ թէ անհնար էր ներս մտնել . առաջին աշխարհագրական տեղեկութիւնները տուին Ղիլիկիսները . որ քարոզութեամբ այն տեղերը պըտըտեցան : Թէ որ քարոզիչ քահանայներ Չինաց երկիրը մտնելով գտնեն ինչ երկրաչափութիւն և աստղաբաշխութիւն գիտնալովին . Չինաց թագաւորութեան մէկ ծայրը Վանի քաղաքը նստող վաճառականներն և անոնց հիւսապատներն այս ընդարձակ թաղաւորութեանս վրայ բան չէինք կրնար սորուի :

ՆԱԲՕԼԻ : Երբ շաբաթ մը կայ՝ կ'ըսէ գաղղիական օրագիր մը յուլիս ամսոյն կէսին . որ Կաթօլիկ Վերիկացի լեռը անհապիւն ձայներ կը հանէ . և մէջէն լալա բուռած նիւթը դուրս կուտայ . որ թանձր ջուրի պէս կրակ մըն է կը վաղէ . որ շէքերու գործ կածեն . բայց պաղեղուն ալ տարիներ կ'ուզէ : Այս լալա նիւթը երանք բերնէն գիշերովները բոց ալ կ'եղէ . որ շատ սղօլը և գեղեցիկ տեսք մը ունի . և Կաթօլիկն կ'երեւի :

ՆՈՐ ԶԵԼԱՆՏԱ : Այս կողմս տպուած օրագրին Վերիկացի յին հրատարակուած թուոյն մէջ գրուած է . որ թէ այս կողմին և թէ չըլլալով կը զը զիններուն բնակիչ եւրոպացիները ներքութեան մէջ են . և սարահոլութիւն չունին . և կողմներուն բուն բնակիչները ասոնց գէտ յայտնի թշնամութիւն ընելու սկսած են : Մէկ եւրոպացի մը լաւացուելու համար ծովը մտեր . և բնիկ տեղացիներն մէկ տղա մը գլուխը ջուրին մէջ խաթեր է միայն ծաղու (չախայի) համար . հայրը ցամաքէն անսեղալ վրայ կը վաղէ որ եւրոպացին մեռցնէ . որ անգղիացի էր աղբաւ . և թէ որ քանի մը ամերիկացի հոն գլուխուելով մարդը ետ չի քաշէին նէ՛ անգղիացին մեռնելէն ազատելը չունէր : Մէկ ուրիշ եւրոպացի մը իր երկիրը գաւառալիքը խմանալով՝ ճամբա ելլելէն օր մը առաջ գաղցին կոխեցին . թեւեւ մէկը կուտըցին . գլխուն ալ գարնելով մէկ սրտոյի հրացան մը կտորեցին . մարդը մեռածի պէս ձգեցին . ունեւր ցածները ամէնն ալ առին գաղցին :

Բրիտէն անուն Վրօնիստի քարոզիչը ասոնց մէջն է . և այն ազգին վրաստարները իր գլուխը ժողուելով յորդորէր է՝ որ հոռոտական քահանայ քարոզիչ իրենց կողմն սար կոխել չի տան : Անոնք յորդորմունքը մտիկ չեն բեր . և այն աստեանն ի վեր այս քարոզիչն կեանքը մեծ վտանգի մէջ է : Այս քարոզիչը ասիկէ առաջ Վաիկի կողմն գտնուելով՝ երբ որ այն կողմցիք գաղղիացիներն սարուտմեցան . իմացուեցաւ որ սարահոլութեան գլուխաւոր յորդորիչ ասիկայ է եղեր . ուստի գաղղիացիք ասիկայ Վաիկի կողմն գաւառ հանեցին . բայց այն աստեանն ի վեր այն կողմն սակաւին հանգարտած չէ :

ԱՓՐԻԿԵ : Սաստիկաբար կողմէն մէկ ճանապարհորդ մը Տեմբարի Բաֆֆէ բուռած գաղղիական օրագիրը հրատարակողին հետեւեալ խօսքերս կը գրէ իր մէկ նամակին մէջ :

«Որքոս ցամաքը կ'ստան տոննա՝ սիրտս արմուտութեամբ լեցուեցաւ : Յամաք բաժն աւերակէ գառ ուրիշ բան չէր : Տեսածներս էին կտորած նաւակներու կտորներ . սրած խանձոտած գերաններ (տիւրեկներ) . վրած տեղեր . ծառերուն ալ տերեւները կրակէն չորցած ու կարմրած : Հօլանդերը (կողմին մէջ բնակող ազգը) եւրոպացուց աշխատութեամբ շինուած հարուստ գիւղը այրեր էին . և իրենց այն կատարութեան աստեանը՝ Վարիկցիներուն բնակած տեղերն ալ այրեր կործաներ էին . քանի ձեռնակները Հօլանդերուն իրան աստեանն են նէ՛ Վարիկցիներն ալ անանկ են : (Այնք ալ նոյն կողմն բնակող ուրիշ յեղ մըն են) : Բայց ասոնք այս բանս մէջ բարբառ վին անմեղ էին : Օտուրն եղերը և փողոցներուն վրայ փրուած ցրուած միտերը գիշակեր թու չունեներուն և շիններուն կուտայ պատճառ մը եղած էին . և ասոնց հատին մարդ չէր կրնար գիմանալ :

«Վալս Հօլան զորավար մը կար . որ ինձի բաւ որ գէտ ի բերդին կողմն նայիմ . նայեցայ . աչքս գուցեցի . ակամայ բերանս ալ գուցուեցաւ . բան չի կըրցայ խօսիլ : Տասն և վեց հաս մարդու գլուխ նիւրակներու վրայ գամած շարուած էին : Ասոնց մարմիններն ալ իրարու վրայ գիղիէր էին . և այս ստիկալի տեսարանիս շորս գին Հօլանդերը ձեռքի բռնած կը սորէին . և ձեռքերինն սակայ բուռած զէնքը ունենալով՝ Վեցիմիսարարներուն կրնիկները կը ծեծէին . սր ասոնց մեռած մարմնոց բոլոր անոնք ալ խաղան : (Վեցիմիսարարներն ալ մատակարար բնակած մէկ յեղ մըն են) :

«Այս միջոցին՝ Վրօնիստի անուն եւրոպացի լալա գաղղիկ տունն ալ հեցիկերով կար : Բարբ օրը կեր ուխտով կ'ըլլար անոր տունը . և Սաստիկաբարից տեղէն Պ. Տըլապրէլին տունէն որքան գինի . ուր . ձին . օշնդրի գինի (բէլին շարապը) գտեր էին նէ՛ ամէնն ալ Վամադալա բերած էին Հօլան զորավարները . և կը խրվէին : Վերիկացի անուն գաղղիացի գաւառորն ալ որ առաջ հօլանդերուն սար երանք առնելու իվաւորու փախեր էր . ինչպէս որ 1829 ին պըտած էր . այս խրվելիքներուն հետք ասիկայ ալ Վամադալա դարձեր և վերջի չեալ փարկիցի Վրօնիկցիներն սեղանը նստած էր : Բրօնիկցի ասոնց կ'ըսեր . խրվեց . բարեկամներ . դուն ալ խրվե . Վրօնիկցի . մի վախնար . թշնամիներն յաղթուեցան » : Եւ

Թշուառի ըսածը՝ գաղղիացիներն էին . որ Սասնաւաւ քարի թագուհին աննոր ջարդել տուեր էր . և այրած և փրած քաղաքները և գեղերը աննոց բնակարանն էին (Յուանթօռ . 15 յուրն) : Այսքանս կը պատ մէ Տեփթաւի Բաթիթի օրագրին թղթակիցը , և ետքը երկար կ'առորայրէ թէ ինչպէս չարաչար մեռցուցեր են Հովաները մէկ անգղիացի զինուոր մը , որ գաղղիացիներուն հետն ըլլալով պատերազմին ատենը վերաւորուած և անտաններու մէջ պահուած էր . և ետքը իր կամօրը Հովաներուն անձնատուր եղեր էր :

Ի նիւթի օրագիրը ամբողջի Պուստոն կղզին մէկ օրագիրէն աննշուով կը պատմէ՝ որ Պ . Ռուզաննէյ վաճառականը Սասնաւաւ կղզին Վամադաւ և Սուսուրու քաղաքները 3,000 եղն , և 16,000, 000 լիպրա բրինձ ունեցեր է , որ շտեմարաններու մէջ կը փրտանէր : Սասնաւաւի Ռանախուրճոն թագուհիէն հրաման կ'ուզէ ասոնք ուրիշ տեղ խորհելու և ծախելու . թագուհին պատասխան կուտայ որ , թէ որ գաղղիացիները և անգղիացիները իրենց Վամադաւա քրած բաներուն վրայ ներում չի ինչպէս նէ՝ ոչ Պուստոն և ոչ Սօրիս կղզիները Սասնաւաւ քաղաքին լիպրա մը բրինձ անգամ աննշուով չունին :

Այն Պուստոնի օրագիրը կը պատմէ՝ որ Սասնաւաւ քարի Հովա ազգէն մէկ երիտասարդ մը որ Փարիզու լո՛ւ լը Կոսն ըսուած գործընդէմ կարգաւ սոր վեր և կրթութիւն տուեր էր , այս օրերս Սասնաւաւ քար իր հայրենիքը կը գտանայ . և բերդին պատին սուսալը նիղալիներու վրայ շարուած 16 կամ 17 գլուխ ներք տեսնելով , որ ամենքն ալ գաղղիացիի և անգղիացիի գլուխներ էին , ասոնք անկէց վար կ'ինչըցնէ և կը թաղէ : Թագուհին ստիկայ լրտելուն պէս հրաման կ'ընէ որ այն գլուխները թաղուած անգղիերէն գուր հանուին . նորէն յիցը զարմուին և առաջիկա տեղերնին շարուին . և այն գաղղիացի գար ձող Հովա երիտասարդին ալ գլուխը կորցրին . յիցի մը վրայ ալ այն գարնուի և մէկայններուն կարգը գլուխ :

ՈՒՌՍԻԱ : Եւրոպայի օրագիրը գրեթէ առ մէկն ալ կ'ըսեն՝ որ Ռուսաստանի ստիկի հանքերուն բերքը ասորէ տարի կ'ելլելուց : Եւ հետեւեալ համեմատութիւնը կուտան : 1841 ին երաճ ստիկն էր 961 բուտ , կամ 9619 բիլոկրամ (որ է 7688 հոխա) : 1842 ին , 9310 բիլոկրամ (7848 հոխա) : 1843 ին 12950 բիլոկրամ (10360 հոխա) : 1844 ին 13410 բիլոկրամ (10478 հոխա) : 1845 ին 13710 բիլոկրամ (10993 հոխա) : Հինգ տարուանը ամէնը մէկէն կ'ըլլայ 5949 բուտ , կամ 59490 բիլոկրամ . (որ կ'ընէ 47,592 հոխա) :

Սինգէլ հիմայ Ռուսաստանի հանքերուն ստիկները գրեթէ ամէնն ալ ինկիլթուա կ'անցներ . բայց թէ որ այս համեմատութեամբ տարուէ տարի կ'ելլելուց . կամ 1845 թուին հասած աստիճանը քանի մը տարի շարունակ քէն նէ՝ ինկիլթուա անկէց ետքը Ռուսաստանի ստիկ շառնէր . և Ռուսաստան այն ստիկները խորճելու տեղ փորորելու կ'ըլլայ . որ գրանցել էի աղէկ գեւաւոր բան է : Բայց կը յուսուցանի՝ կրանի օրագիրները , որ կասալարութեան հաստատուած նոր քաղաքականութիւնը վաճառակրտութեան վրայօք , և մանաւանդ օտոր երկիրներէն Ռուսաստան մտած սպրանքներուն մարտին ինչնայ պատճառ կ'ըլլայ՝ որ գրքէն շատ ասքանք կը մտնէ ռուսաց երկիրը , և ստիկներուն գուրս կ'ըլլուն այս կերպով ձամբայ կը բացուի :

ԼԵՀԱՍՏԱՆ : Բրաքով գաւառին վերջին խըռովութեան ետքը սպասմութեան պատճառ եւ զոյնները պահելու համար նոյն քաղաքին մէջ երկու հաս ընգարձակ բանտ կը շինուի . որոնց ամէն մէկուն մէջ վեցական հարկը սեփեակի և շատ գործարաններ կան : Շինող գործաւորները ութ հարկը հոգիի չափ , գրեթէ ամէնքն ալ Բրուսիացի և Բուլղարացի են :

Նոր կարգադրութեան մը թուղթեր փակցուցին քաղաքին պատերուն վրայ . որոնց վրայ գրուած է որ՝ քաղաքական պաշտօնատարներուն տունը տեսուչութեան պատճառաւ գացող մարդիկ ձեռնակներն չուզ (պատճառ) և հովանոց (շէմսիէ) չունենան . և սով որ ասանկ բան մը ունենայ նէ՝ ստտիկ կը պատժուի :

Բրաքովիներուն վիճակը հիմա շատ խեղճ և թշուառ է . որովհետեւ վաճառականութիւնը դաւ գարած է . գրքէն մարդ Բրաքով քաղաքը մտնելը արգիւրուած է . և ի հայ հասարակագետութեան պաշտպան տերութիւնները քաղաքացիներուն վրայ շատ ծանր տուրք ձգած են : Շատ մարդ իր տունը ձգած է . քանի որ տան վրայ ձգուած տուրքը տանը գինէն աւելի եկած է :

Բրաքովի Հրեայներուն սովորաբար տալու տուրքերնէն զատ՝ մարդ գլուխ անանկ ծանր տուրք մը

ձգուեցաւ , որ ամէնքն ալ յետին թշուառութեան մէջ ինկան . և երբ որ Եւրոպայի կառավարութիւնը Բրաքովի աղքատներուն բաժնելու համար 6,000 Ֆլորին (66,000 զուսուշ) խորհեց , 1800 տուն Հրեայ տեղ գտնուեցաւ որ ուտելու հայ չունէին . աննոց բաժնել պէտք եղաւ . և հիմա ուրիշ երկիրներուն Հրեայները՝ ի հաստան գտնուող աղքատ հրեայներուն խորհելու համար սղորմութիւն կը ժողլին :

ՀԱՐԱՒԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ : Բլադա գաւառէն անուած վերջին լուրերէն կ'երեւի որ՝ Պուստոնցիները և Սինգէլիները խառնութիւնը խառնուած մտեցած իքէն նորէն գեշցաւ :

Բալ Ղէնէնալը՝ որ այս պարագայներուս մէջ պիտանի մէկ մարդ մը եղած էր , մինակ մտալով , սրտհետեւ իր գրքը զինքը ձգելին , իրեն ալ հարկ եղաւ Ռուսուկուայի կողմերը փախելու : Անր էր՝ որ Բոբիէնէնի կուսակալը Սասնաւաւի և Ռուսուկուայի մէջ հաշտութեան խօսքեր ըլլալու սկսեր են : Այս հաշտութիւնն խօսքներու համար հարկ սեւտեց Բոբիէնէնի աստանին բարքը ընէ . աննոց ալ վճարելին որ ամէնքը մէկ ըլլան , Սասնաւաւի իշխանութեանը զրկեն : Բայց ստիկայ ժամանակին իւմանալով աստեակալներուն մէկ քանին բանեւորանալը զնեւ տուաւ . և ինքը զօրքով Բալ Ղէնէնալին գէտ եղաւ : Բաղին զօրացը շատը քորիէնց էսցի ըլլալով՝ երբ որ Սասնաւաւի տեսան , որ իրենց բաղաճակցին էր , ամէնքն ալ անոր կողմը դարձան . և Բալ փախաւ Բարսիլու գետը : Սասնաւաւի Բոբիէնէնի եկաւ . ուղեց որ իրեն հակառակորդը իշխանութեանէն ձգուի . և իր կամքն ալ յայտնեց , որ ետեւէն ինքնալին պիտի չի գազարէր : Ետք վրայ Բալ Ղէնէնալին քովը մինակ Բարսիլուայի գորքը կը մտնէ . թէ որ աննոց ալ իրենց երկիրին կառավարութեանը կողմէն ետ չի կանչուին նէ :

Եւ սար ասանկ ըլլալիք անոր համար կը վարչըլլէ , որ Եւրոպայի հասարակագետութեանը կողմէն ընդունված է հրահրային ամերիկայի միալցեալ նոսանբայ կառավարութեան մէջ մտնելը՝ Եւրոպայից և Բարսիլուայից իրարու հետ հաշտեցնելու համար . և այս պարագայներս պատճառ պիտի ըլլան , որ այս հասարակագետութիւնը Ռուսուկուա Ղէնէնալին հետ հաշտուելու համար Սինգէլիներէն զատուի :

Այս ապստամբութիւններուն և հակառակութիւններուն մէջ՝ միջնորդին խօսքը հասկըցիլին ալ գեւաւոր կ'ըլլայ : Հարուային ամերիկայի Պալդու մօր քաղաքը նաև մը երթալով այս լուրս ասքեր է , որ սեւամորթ գորքը Սինգէլիներէն մէջ սպասում բուլթիւն հանելով քաղաքին տիրած են . քաղաքին կառավարութեան պաշտօնատարները ամէնքն ալ փոխեր են , և մէկ առժամանակեայ (էրէթի) կառավարութեան ատեսան մը հաստատուեր են :

ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ : Սիպիլալ նոսանքներուն և Բէքոս գաւառին բուն բնակիչներուն մէջ նոր մէկ գաշտարութիւն մը հաստատուեցաւ . որ հիմնական պարագայներուն մէջ շատ հարկաւոր է մեծ բան մըն է . որովհետեւ նոյն իսկ Բէքոսու գաւառին մէջ վայրենի սեպուած բնիկ ժողովուրդը միացեալ գաւառաց կառավարութեանը հետ թշնամութիւն մը ընելու ըլլար նէ՝ այս հիմնական ժամանակս որ Սիպիլայի հետ կախ ունին , հասարակագետութեան գործը կը ծանրանար :

ԱՅՏԱՅԻՆ

Պէտղարայի աղբատեր և ուսումնասիր անձինք մեծ ջանքեր այն տեղը գործատուներ բարեկարգութեանը համար յանուն արքայ Կարեկացայի ընկերութիւն մը հաստատուցին ու կոչեցին Կարեկեան ընկերութիւն և գործին ալ Կարեկեան գործը : Թեպէտ պիտի ջանամք որ բոլոր ունեցած գործը ներկիս և ոչ մէկ մանր պակասութիւն մը ունենան բայց այս Կարեկեան գործընդին ամենակատարեալ բարեկարգութեանը համար մէկ մասնաւոր ջանք մը ունենալինս հարկ է մեզի , Պէտղարի Եւրոպայի բնակիչներուն պարաւանքէն ամենեւին աղատ և գովեստներուն արժանի ըլլալու համար նոյն գրքըրոյցը , անոր հետ ալ բոլոր աղբը : Այս պակասութիւն որ դարտան հոգաբարձուաց անհոգութեանէն կը ծագի , կայ պակասութիւն ալ որ կամուտի նուազութեանէն : Ռուսուկու հոգաբարձուները թող հոգաբարձութեան զանցառութիւն չընեն մեքը ալ ձեռքերնուս եկած տուրքը պարգեւելու :

Յիշեալ ընկերութեանը հասարակած յայտարարութեան օրինակը այս է :

ՅԱՅՏԱՐԵՐՈՒԹԻՒՆ

ՊԵՏՐՈՒՄԻ ՄԵՋ ԳՏՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԴՊԱՏՈՒՆԵՐՈՒՄԸ
ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԵԱԼ
ՆՈՐ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

Այս մը փառք տղայաց բարեկրթութեամբը կ'ելլելուց , և աս բանիս ալ մէկ հատիկ ձամբան՝ գործատուներուն բարեկարգ ըլլալն է : Բայց օտարազգիներու մէջ գտնուած գործընդերը՝ որ թէ յառաջագիմութեանը , և թէ պակասութեանը վրայ յօք գրքէն շատ մը հետաքրքիր և յաջողատ ունենան նէ , ուրիշ տեղը գործընդերն սրջափ տեղի բարեկարգ և ծաղիկեալ ըլլալ պէտք է՝ ամէն մարդ ինքնին կրնայ խմանալ :

Այս այս վիճակիս մէջ գտնուելով Պէտղարի հայկազեան գործատուները , Բարձր Սրբազան , առ մենապատիւ Տ . ՄԱՏԹԵՈՍ Աղբատեր և Ռուսուկու հասարակագետները յարգորանքը՝ տեղացիք աղբատարական ոգւով և իրենց ուրիշ տեղը աղբակիցներուն նմանելու փախալով նոր Բնկերութիւն մը հաստատուցին 1846 Սիպիլա 1 էն՝ բարեխարմար պայմաններով կարգաւորուած , և երանելի Սուրբ Վրիդոր Կարեկացայի օժանդակութեանը նախընտրով անուանը գրուեցաւ ՆԱՐԵԿԵԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ : Բնկերութեանս յատուկ պաշտպան Սրբազան Պատրիարքն է , և ընտրեալ հոգաբարձուներուն ամէնն ալ Կորին Սրբազանութիւնը կը հաստատուէ :

Բնկերութիւնս յատկապէս կ'աղաչէ իրեն աղբակից բարեխարմանը հարեւաններուն՝ որ իր վրայ մասնաւոր սեր մը ունենան , և ամէն մարդ իրեն ինկած բարեբարութիւնը չի ինչպէսլով՝ այն յայտարարութիւնը տեսած ատենը մի միայն կարգալով չանցնի՝ ալ կարեկից ըլլալով Բնկերութեանս անգամ գրովելու շնորհք ընէ և իր ընկեր գրուելուն խոտանան գիր տալէն զատ , ուրիշն ալ յորդորելու նայի , որ ասանկով՝ ՆԱՐԵԿԵԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆ ալ զարգանալով , Պէտղարի աղբատարըրցներն ալ գտնէ ուրիշ տեղը գործընդերուն չափ կարգի մտնելով՝ ուսմամբ ծաղիկն և կրթութեամբ պայծառանան : Աղբն ալ չըլլալու օտարազգիներուն չէ թէ միայն պարսաւանքէն աղատի՝ այլ նաեւ նախանձելի ըլլայ Ի պարճման Հայրենեաց :

Յիշեալ ընկերութեանը ուղղը կրնայ ստորագրուիլ կամ նոյն իսկ Կարեկեան գործը կամ Վալթիս Զարգի Զովհանէս աղա Կղազարեանին գրատուելու :

Բնկերութեան գեղեցիկ օգուտը առ հասարակ աղբիս մէջ ձանցուելով՝ օր աւուր նոր նոր գանաղան ընկերութիւններ հաստատուելու լուրեր կ'առնենք թէ ուսումնասիր և թէ առեւտրական : Բաղաքիս բնակիչներուն ամէնուն յայտնի է որ Խառքիւղի հայազգի աղբատարներուն (Թուղթակիներուն) Էմմաֆը մէջընդին սեր և միաբանութիւն չունենալով խառնութեամբ օր աւուր ինչ խեղճութեան մէջ ինկան : Շտտերնին սնանկացան և քիչ մնայ որ բուսայ Էմմաֆը ոչնչանար . բայց Բատուած աննոցը առայն անանկ խառնաղբատեր և բարեպաշտ անձ մը խառնեց մէջընդին որ խեղճ ամէնք իրարու հետ եղբայր ըլլալին հասկըցուներով իրենց՝ ընկերութիւն մը հաստատուց . և այս ընկերութեանը հարկաւոր եղած կարգ և կանոնը գրուած որոնց ամէնը հնարանը ըլլալով վերջու մէջընդին նախանձը՝ խառնութիւն կառուութիւնը , ասոնց տեղը սեր , խառնութիւն և առատութիւն մտաւ : Վեղանաւորները առաջ տեսնալով այս Էմմաֆին անկարգութիւնը սկըսեցին ըստակ չի հաւատալ աննոց , տուող սեղանաւորն ալ ըստակ մեծ վտանգի մէջ է ըսելով 4-5% շահ կ'ուղեր ամիսը . բայց հիմա ընդ հակառակն ամէն մարդ կ'ուզէ այս Էմմաֆին ստակ տալ և խիստ քիչ շահով : Թէ որ այս ընկերութիւնը ասանկ սիրով մնայ նէ որ աւուր քիչ ասանկ մէջ չափազանց հարստանալով ուրիշ շատ Էմմաֆներու ալ բարի օրինակ մը կ'ըլլայ :

Վաճառականութիւնը ինչ շահաւոր և աղբօգուտ բան մը ըլլալով ասիկ կրնամք հասկընալ որ , բոլոր Հնդկաստանի մէջ ընդ ամէնը հաղիւ 500 հայոց տուն կ'ըլլայ . բայց ամէնն ալ որը շատ որը քիչ հաւրուտ և քանի մը տեղ գործընդերը տարաններ հաստատուցին իրենց ծախիւքը , ինչպէս Մաթրաս , Կալիպթա և Սուրբ Հայրենասիրական անուն նուրահաստատ գործընդին ձեռքերնուս եկած նպաստը չեն ինչպէր կը , այս գործատուներ վրայ այնպէս կը գրէ Եւրոպայս արարատեան արժանացարգ օրագիրը Կալիպթայի Աղբատեր անուն լրագրէն առնելով , որ այս գործը բուսական առաջ գացած է Մանուկ թուրքոսեան գիտնական վարձագետի և այլ ուրիշ երեք հասարակ գաստուաց ջանիւքը : Այն Աղբատեր անուն լրագիրը անցեալները կ'իմացուներ մեզի հայոց ստացուածք քանի մը նոր եռակայմ մեծ նաւերու և նմանապէս մէկ մեծ շոգենաւու ջուրն ինչնալ : Նաև 43 թուոյն ալ կ'իմացուեն թէ Հնդկաստանին

Հայոց Արարատեան ընկերութեան անհատաւոր յարգելի Արարատ Զօհաննիսեան Սարգիսեանցը նախկերտ նաւ մը ինչպէս ծովը իւր իսկ ստացուածքը ըլլալով: Նաւը ինչպէս որք մեծ հանգէս կատար վեր է և գրեթէ անաւարտ Զօհաննիսեան Սարգիս:

ՉԱՆՆԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Իրուսիայի Պէտլին մայրաքաղաքէն կը գրեն յունիս 20ին կ'ըսեն գաղղիական օրագիրները, թէ այս օրերս հետեւեալ զիպուածս քաղաքացւոց շատին խոսակցութեան նիւթ եղած է:

Իրեք տարի մը կայ որ Արգօն անուն մարդ մը իր կնոջը և երկու տարեկան աղջկանը հետ Ի Օնտուա քաղաքէն Պէտլին եկաւ, և թիչ մը ետքը ասանք իրենց բնակութիւնը նոյն քաղաքէն մէջ հաստատեցին, արդարութեան ատենի նախադաս նախարարէն յատուկ հրամանագիր առնելով:

Պետրվար ամսոյ վերջերք յիշեալ Արգօնը կնոջը մէն զատկելու հրաման ուղեց. սրտաճառ այն բըւնելով որ ժամանակէ մը 'ի վեր կինը յայտնի անաստուածութեան աղանդը ինկած է. և կ'ուզէր որ աղջիկն ալ իրեն մնայ. սրովհետեւ կ'ըսէր չեմ կրնար անաստուած կնոջ մը հաւատող այն աղջկանը կրթութիւնը, որ միտուութեան միջոցով բրիտանական միւսութեան մէջ մտած է:

Պէտլինու դատարանի ատենը կինը կանչել տարով բերնէն յայտնի խոստովանութիւն առաւ որ Աստուծոյ չի հաւատար եղեր. և այս սրտաճառս բաւական սեպեց Արգօնին ուզած երկու բանին ալ կատարմանը հրաման տարու: Աւտոի վճիռ ըրաւ որ Արգօն իր կնոջմէն զատուի. և կինը մինչև ութ օր աղջիկը Արգօնին յանձնէ: Այնք այս վճռոյս գէտ բողբ ըրաւ. Պէտլինու թագաւորական ատենը բողբը ընդունեց, նորէն դատաստան ըրաւ, բայց առաջին վճիռը սրտազպէս հաստատեց:

Թագաւորական ատենին վճիռը գրեթէ ժամ մը չափ ետքը Բօլոյիայի կողմէն կնոջը մարդ եկաւ ըսելու, որ կառավարութեան ներքին գործոց նախարար իշխանը այն կնոջը Պէտլին բնակելու վերայ քառու հրամանը ետ կ'առնէ. և հրաման կ'ընէ որ երկու օրուան մէջ Պէտլին քաղաքէն, և ութ օրուան մէջ բողբը Իրուսիայի սահմանէն դուրս ելլէ: Այնք նոյն ժամայն աղբարագիր մը գրեց թագաւորին. որով կ'աղաչէր որ Իրուսիայի երկրէն դուրս ելլելուն հրամանը ետ կանչուի. ասոր վրայ իրեն զուարթեցաւ որ՝ եղած վճռոյն մէկ բաւը ան գամ ետ առնուելու չէ:

Աւտոի կինը Պէտլինէն ելաւ, Սէյն գետին վերայի Ֆրանքֆօն քաղաքը անցաւ, և անկէց Գալղիայի Շարասուրի քաղաքը գնաց:

— Սարգիսիայի Սեֆօն անուն օրագիրը կը պատմէ:

«Ատեն մը կայ որ Բօլոյիայի մարդիկը երկու հոգի կը վրնտուէին, շատ անգամ գողութիւն ըրած ըլլալուն համար: Սէյնը բըւնեցին. բայց միւսը որ Ինթմոնթեյի մըն էր, Օտեգի անուն, կարող չէին եղած ձեռք ձգելու: Օր մը կատկած ունեւարով որ Օտեգիի Ներին ըստած տեղին մօտէրը պահուած է, երկաթի ձամբուն բանուորներուն հետ խառնուելով, այս գործոյս վերակացութիւն ընող Պ. Իմպեր անուն մարդէն հրաման ուղեցին որ երթան այն տեղերը վրնտուեն: Աստուծոյ կանուխ ձամբոյ եղան. և շատ սրտաբանէն ետքը վերջապէս Օտեգիին գտան, բանեցին, կապեցին. և իրենց հետը տարած կառքին մէջ իրենց հետ մէկ տեղ նստեցուցին ձամբոյ եղան:

«Երբ որ Իէն Սէյն Զանրի գեղը հասան, Բօլոյիայի մարդիկը երկու ատենէ 'ի վեր սոքի վրայ ըլլալուն համար այն տեղը թիչ մը կեցան որ հանգչին. և Երուս անուն այրի կնոջը ըստանալով գնացին. սենեակ մը մըտան, հաց մը և աման մը գինի ուղեցին: Իրենց գողերնին աչքի առջեւէ հեռացընել չուզելով այն ալ քովքնին առին. բայց ձեռքը կապելու խելը չըրին: Այս խելքը գլուխին եկած փորձանքով պիտի սորվին: Այն միջոցին երկուքը դուրս եղան. մնացողներուն մէկը կտոր մը հաց կտրեց Օտեգիին առաւ, դանակն ալ սեղանին վրայ դրաւ: Օտեգիի նոյն հետոյն դանակը յափշտակեց սեղանին վրայէն. զինուորներուն մէկը վրան վազեց, բայց ձեռքէն ու ուսէն զարնը վեցաւ, Օտեգիի փակցելու երես բըւնեց. և գառակը ձեռքը բըւնած՝ սրահէ մը անցաւ, որ հարսնէրի կերակուր սրտաբաստուած էր: Իմպերը ելաւ մէկ աղայ մը որ ըստանալով կնոջը թուռն էր. և ձեռքը գինիի ամաններ կտր. դանակը անոր փորը խօթեց, քաշեց, և նոյն դանակը ձեռքը բըւնելով գէպ 'ի դուրս կերթար:

«Իրեւա կը հասկըցուի որ հարսնէրները ա-

սանկ մարդ մը տեսնելով որ ձեռքի դանակովը դէմն երազը զարնելու մեղքընելու պատրաստ էր և կը վախէր, ինչ վախ մտաւ սրտերնին: Գողը տակաւին դրանը չի հասած՝ ըստանալով սրտաբաններէն մէկը գինիի աման մը անոր գլխուն զարկաւ կտորեց. գողը զարնողը տեսնելու համար դարձաւ նէ՛ Բօլոյիայի մարդոց մէկը շուտ մը անոր օձիքէն (եակաւ յէն) բըւնեց. գողը սկըսաւ ատոր հետ ձեռք կախի, և վերադարձեց ալ. բայց մէկալ ընկերները և ուրիշ մարդիկ ալ վրայ թափեցան. կապեցին տարին թագաւորական փաստաբանին յանձնեցին:

«Օնտուարի գործուելը այնքան գէշ չէ. բայց ըստանալով թուռը գէշ զարնուած է: Բարդաքէն Պ. Պարթեյէն անուն բժիշկը կանչեցին որ տղուն սրտը եղած դարմանը ընէ. բայց այս բժիշկն ալ տղուն մահուանէ տղատուելուն վրայ ք յայ մը չի կրցցաւ տալ:

— Ստեֆանիսիան Պ. Շառլ Դաուգօն գաղղիացի իմաստունը՝ որ մտթեմով իրական գիտութեանց երեսէն վարպետներէն մէկն է, հետեւեալ թուաւ բանական խնդիրը կ'առաջարկէ Արարատ և Վերիկա գտնուող ամէն մտթեմով իրացի հմտութիւն ունեցող մարդոց:

Տասն և չորս թուանշանով բաղկացած մէկ թիւ մը, ինչ կ'ըլլայ նէ ըլլայ, օրինակի համար սա թիւը գնեմք, 25,717,896,657,112, ասիկա գնեմք ետքը ասոր բառակերտ արմատը հանել. այս բառակերտ արմատը բազմապատկել 9,887,574 թուով. և սորտագրեալը բաժանել 5,642,167 թուով. և ասոր քանորդին խորանարդը գտնել: Այս խորանարդին չորրորդ արմատը հանել, և այս արմատս բազմապատկել 6,955,721 թուով: Ասոր արմատը բաժանել 7,899,223 թուով. և երաձ քանորդը ութեւորորդ կարգութեան հանել. այսինքն ութ անգամ իրենմով բազմապատկել. և այս ութերորդ կարգութիւնը իրարմէ տարբեր քանակութեամբ հինգ բաժին ընել անանի՝ որ այս հինգ քանակութիւնը յաւելանալ գործողութեան տակ մըտնէ նէ՛ գումարը ճիշդ ութերորդ կարգութեան զուտարին հաւաւտար գայ: Իւ այս հինգ թիւն 2 թուայ համեմատութեամբ երկուստեայի յաւաճուածութիւն ունեցող պիտի ըլլան. և այս հինգ համարներն ամէն մէկը ճշգրիտ՝ պիտի առաջ գրուած թուոյն տասն և չորս թուանշանները իրենց մէջ պիտի պարունակեն:

Պ. Դաուգօն մէկ գործըք մը հնարած է. այս խնդրոյս ըստած այն գործըքին միջնորդութեամբ բը կէս ժամու մէջ կաւտայ. և այս ըստած կը գտնուելու համար ոչ գրիչ գործ կածէ և ոչ կապարեայ գրիչ և ոչ ասանց նման ուրիշ բան մը. խելք ալ հոգնեցընելու կարօտ չէ. սխալելու երկիւզ ալ չունի: Իւ ասոր փորձը ըլլալու ատենը կրնայ ալ մէն մարդ ասոր ընտրած թիւերուն կարգը և թիւանշանները փոխել ինչպէս որ կ'ուզէ նէ:

Ասոր գործածած գործըքին ծանրութիւնն է կէս քիլոգրամ (160 ցրամ). և այս գործըքը հնարելու համար ըրած ծախքը եղեր է 22,000 ֆունտը (93,500 զուռուշ). հինգ տարի աշխատել է, ամէն օր 15 ժամ ասոր վրայ ըլլալով: Իրեք անգամ Անգլիա գալցածին ծանապարհորդութեան ժամանակը այս հաշիւէս դուրս է: Իւ այս գործըքը կատարելութե հասցընելու համար հինգ հարիւր այլ և այլ գաղափարներ հնարեր և փոխեր է:

Անգլիայի մէկ մը քանի մը գաղաններ ունէր, որ գաւազեղի (խաֆեսի) մէջ քաղաքէ քաղաք կը պարտադրէր. տեսնել ուղեղներէն ըստակ կ'առնէր: Իսիկայ Ինկիթեւոյի Հետարութե քաղաքը գնաց. և այն իրկիւնը ըսող տեսնելու եկաւ, շատ բազմութիւն ժողովեցան: Երես մանողները քանի մը հարիւր հոգի կ'ընէին, գուրոք սրտառըները աւելի շատ էին: Այն գիշերէն երկու ժամ առաջ քանի մը աղայ մէկ բարենի (զըթլանի) մը հետ իննալ սկըսան, որ կայ ըլլալով իրեն նեղութի հասցընողը սով ըլլալը չէր տեսներ. ուստի կարծելով որ ասանք ընողը մէկ ուրիշ բողբնի մըն է, որ նոյն գաւազեղին մէջն էր, անիկայ խաձնել ըսկրուաւ: Այս երկու բողբնիներուն կախէն և ձայնէն արթնցաւ առիւծը, որ ելաւ, թօթվրվեցաւ, և մէկ ահապին ձայն մը ձգելով պոսայ:

Տեսնելու եկողներուն սիրալ արդէն վախ մը մտնել սկըսած էր. երբ որ մէկ խօսք մը ելաւ. որ պէս թէ առիւծը գաւազեղէն դուրս աղատած ըլլայ: Այն ատենը վախը սաստկացաւ. ահապին շք փոթութիւն մը ինկաւ մէջերնին. պոսալը շատցաւ. գընտուող բազմութիւնը ամենքը մէկէն գէպ 'ի դուրս կը վազէին: Օտեր կամ սկար մարդոց շատը չի կրնար սոքի վրայ մնալ ինկան և սոքի տակ մնացին. սրովհետեւ մէկ մը իննալէն ետքը այն խառնիծարան խառնակութեան մէջ նորէն սոք ելելը անհնար էր: Ալ երջապէս բազմութիւնը դուրս ինկաւ. և ներսի հանած ձայներնին ալ թէ առիւծը գաւազեղէն աղատեցաւ, դուրսն ալ սկըսան

պոսալ. գէմերնին եկած դըռնէն ներս կը մըտնէին, միայն փակցիլ ուղեղով. մտածնին որի տուն ըլլալը նայելու ժամանակ չունէին: Սոքի տակ ինողներուն համարնքը երկու հարիւր հոգի մը կ'ընէին. վերջուած ատենին կէսէն շատը մեռելի պէս էին: Բարդաքէն վերաբայմներուն և խորքնիներուն շատ բան բացուեցաւ. սրովհետեւ իսիստ շատ մարդ կար որ կամ թեւին կամ ուսին (ուսուղին) սկըրը տեղէն խախտած էր: Բայց այնքան բազմութեան մէջէն մեռնող մարդ չեղաւ:

Ասանկ բաները ապաւ խրատ կ'ըլլան մարդոք՝ որ բազմութիւն եղած տեղերէն հեռու սրտալորի. և հետաքրքրութեան համար երթայ ալ նէ՛ գուրս ելելու տեղին մօտ կայնի, որ ասանկ բան մը ըլլայ նէ՛ երկրու սրտաբաստ գտնուի:

— Օրայիս արկած = Յունիս 26ին իրիկուան ժամ վեցին աստիները (ժամ 10 1/2) անանկ մէկ փոթորիկ մը ելաւ գաղղիայի ստորին բերէնեան (սրտ բերէնէ) ըստած գաւառին Սալէս քաղաքը, որ ուրիշ ատեն անանկ փոթորիկ երաձը մարդու միտք չէր գար: Այս փոթորիկիս հետ կարկուտ ալ եկաւ. սրոնց շատը արտասուց ձեւեր ունէին. բողբաձեւ տափակ թանձրութեամբ և մեծութեամբ կրտսանդնուպօրիս նոր տարած պղնձէ հինգ փարանոցէն խոշոր = Հարիւրաւոր տարիներէ 'ի վեր գլուխին գէպ 'ի երկինքը երկընցուցած կեցած ծառերը՝ տասն և հինգ րոպէի մէջ ըստը բուրդ եղան: Կարկուտներուն շատին կեդրոնին տեղը ծակ էր. սրով մանր անիւ (թէքեռլէկ) կը նմանէին: Այսինքը աւրովեցան և որթերը վեր բռնելու համար անկուած նեցուկները (հերէկները և ամանդիները) փոթորիկին սաստիւթեանէ կտրուեցան. աստիներուն վրայի կըզ մինդրերը (քիթեփաները) հոյք զարնելով ստորալը նեց կտրուեց: Չմեռուան անասուններուն տալու համար հնձրված և տեղ տեղ դիպուած խոտեր կային. սրոնց տեղերը կարկուտէն աղատ մնալու համար չէրքրու տակ մտած էին. այս խոտերըս փոթորիկը անանկ ցրուեց որ գիտես թէ տեղը բուրովին աւելած էր. և երկու ձեղ խոտ իրարու ըով չէր թողուցեր: Յարենի հունիսն ութ օր մը նայեր էր, արտերուն մէջ ցորեն չի մնաց, կտրու տեցաւ. մանր մանր ըստը ըլլելով գետինը ինկաւ և ցրուեցաւ:

ԱՌԵՒՏՐԵԱՆ

ՊՕԼԻՍ 17 ՕԳՈՍՏՈՍ

Ստիտարար այս ռամազան ամսոյս մէջ քաղաքիս առուտուրը կը խաղայ թէ ուտելը բաներու վրայ յով թէ հագնելը:

Բամազանի ձեռագործները ու ջուխտն բընտրուելու չափ նուաղը կ'ընէր: Գտնը ուտելը բաներուն = Խահիլէն ու Շարպը չափազանց կը քաւի կոր, անոր համար որ աւուր քաղաքիս մէջ գտնուած այս երկու տեսակ ստրանքը պակսելու վրայ է: Այս պէս կանանց մանր կուտ աղինը Խահիլէն կը փնտրուուի կոր չըլլալուն համար: Հասարակ տեսակէն գեւ կայ բայց գինը տեղն է: Բէլլէ չէքրին աղէկը հաղուալիւտ է: Փշածը ինտոր պէտք է նէ կը քաւի կոր: Գինեթինն ալ ահա ասանք են: Կանանց աղինը Խահիլէն 650—700 հարիւր օխան. Ուրիւնը 550—580: Անգլիայի խոշոր քեղէ չէքրը 320, մանր քեղէ չէքրը 330: Օլանտայինը 290: Օլանտայի զոտածը 260: Օլանտայի ու Անգլիայի վըրած աղինը տեսակը 260 անիկ վարը, 245—247:

Անգլիայի լեղակ, թղլ է, թէպէս 70—72 գին ունի: Օլանտայինէն միջոց 85—90 կը ծախուի կոր:

Սիլիկոնալ (Խապիլէ) Ղէնովայինը 215—220 կ'ընէ 2 սնտուկը Օլանտայինը 160—165 կ'ընէ:

Անագ (Խալայ) 740—750: Կապար չի կայի պէս է աղէկը. ըլլայ նէ 130—140 կ'ընէ:

Ալէկ ցորեն քիչ կայ հոս: Ուսուցիկի կողմերէն և սեւ ծովը ցորենի նաւահանք խոտերէն գալլը ցորեն շատ կայ բայց նաւ կը պակսի կոր: Գալ ամիս հոս չափազանց ցորեն կը հաւաքիլ, բայց գինը չի կրնար սրտուիլ մինչեւ որ՝ սր քաղաքները շատ ցորեն կ'ըրթայ տակն նէ այն քաղաքներէն աղէկ տեղեկութիւն չառնուի նէ:

Մետաքսին վրայով գալ շարթու երկար և ճիշդ տեղեկութիւն տարու կը խոստանամք:

ՀՐԱՏԱՐԱԿԻՉ ԼԵՍԳՐԻՍ

Յոն. Պր. Տեր Կրկ. Չամուր: Սիլիկոն. Ալալիս:

Ի Պալիկ նոր խան.

ԿՈՍՏԱՆԻՆՈՒՊՕԼԻՍ

Ի ՏԳԱՐԱՆԻ ՅՈՂԱՅԱՆՆՈՒ ՄԻՒԷԻՆՏԻՍԵԱՆ